

ՄԱՐՏԻՐՈՍ ՎՐԻՄՑԻ ԿԱՄ ԿՈՅՈՅՑԻ ՏԱՂԵՐԸ

ԹՐԱԿԻՈՅ ԵՒ ՊՈԽՎԱՐԻՈՅ ՀԱՅՈՅ ՎՐՄՅՈՒՔ՝

— օջախքո

Վառնա քաղաքի Սիմեոն երեցի վրայօք գրուած իր երկու տաղերը

Վառնա քաղաքի երիցու վրայ ասացեալ բանք:
 Պոնտոսական ծովեզերեայ, Վառնայ անուն քաղաք մի կայ
 Անդ քահանայ զոմըն տեսայ, տէր Սիմէօն անուանի նայ.
 Կերպիւ պարկեշտ նա ձեւանայ, որպէս չունի ոչ մահանայ,
 իմաստնածեւ բայց անիմայ զորպիտոթիւնն ասեմ հիմայ,
 Ա՞վ որ նամա հիւր լինենայ, թէ վարդապետ թէ քահանայ,
 Կարգ մեռելոյ զնա իմանայ, զի զրան զմեռեալն է՝ անզզան,
 Ալաւոտուն նա վեր կենայ, ընդ արշալոյսն երբ լուսանայ,
 Ելնէ ժամուն թողնու զնայ, զնաշն եւ զընթրիսըն մոռնայ,
 Մինչեւ յիրկուն այլ տեղ շուրջ զայ, յեկեղեցին ոչ երեւայ,
 Զեկեալ հիւրոն ոչ խղճայ, թէ ինչ կերան այսօր նորա,
 Երբ իրիկւան ժամուն ելնա ի սեղանոյն ոչ հեռանայ,
 Կարծես անեալ ակն ունի նա, թէ կու գտնեմ հազիր լիսնաւ,
 Հարցանողին ճուղապ չի տայ, թէ ուր էր նա կամ ուստի զայ,
 Ի չորեղին աշվին շուռ տայ, թէ մեծ զաւաթն երբ առ իս զայ,
 Զինչ որ գտնու սիրով կուլ տայ եւ մըլթնծեծ առնէ զնա,
 Իւր բասկէն փող մի չելնա, այլոց հացի մոշտախի է նա,
 Ականջն ի կախ ճշգէ շուրջ զայ, թէ ինչ պատիւ մարդոյ լինայ,
 Զօրն ի բուն անօթի մնայ, որ լաւ ուտէ եւ կշտանայ,
 Երբ ըգիորըլց զարոն տեսնայ, հոգով մարմնով ուրախանայ,
 Առանց ծամել զինցի կուլ տայ, երկու երեց շորս հինգ օխայ,
 Փարչ մ'այլ զինի կէս սուլուման, գառան մըսին վերան շուռ տայ,
 Ապաշ յերեսըն ծաղր զայ, հանգչի հոզին եւ դուրանայ,
 Ա՞վ որ կամի պատուել ըզնա, երկու երեց գառն ունենայ,
 Ղալու փիւաֆ եւ հերիսայ, չորս հինգ ղալիսան պալիի չօրպայ,
 Ինչ մի սաւզի կանանչ մէզայ թուրչուն մառու կըծու թառայ,
 Ուսու տերեւ խառն լինա, որ զկերակուրըն մարսել տայ,
 Մի մեղաղբէց մարտիրոսին, թէ կարճառոս ասիր ըզդայ,
 Զորըն զրեցի զորն մոռացայ, զմացեալն յետոյ տեսցուը յապան,
 Անմեղազիր մեզ թող լինա, տէր Սիմաւոն որ ի վառնայ,
 Կէսն է ըզորդ կէսըն շախայ, ասառուած իւրեանըն նիսափ տայ:

1. Այս տաղերուն Ա. եւ Բ. մասերը հրատարակած եմ, առև Բագմազէպ 1929' էլ 283, 1980' էլ 114.

Եւ արդարեւ կաֆացին զարձեալ կը զրէ Տէր Ախմէռնի եւ Վառնայի մասին,
ինչպէս որ ինքն իսկ կը խոստանար իր վերի տաղին մէջ, ահա իր թ. տաղը Վառ-
նայի վրայօք:

Զինցի երիցու Հաւու գովասամը.

Ես մարտիրոս Ղրիմց՛, ըսպասաւոր կենաց բանի,
Որ ի Վառնայ քաղաքն եկի, զարմանալի բաներ տեսի:
Երէց մի Հայ Զիւայեց՛, երեսնամեայ չափ հասակի:
Պանդիտացեալ յայսմ վայրի, Տէր Ախմէռն մականուանի:
Յաւուր միում զնեց հաւ մի, թէ մեզ բերէր խահւէ ալթի:
Եւ էր հաւն այն ծեր պառաւոյ մի, մորթած փետած եւ փորն ի լի:
Երկուտասան սապ դրամի, զին կորեցին մէջ ամրոխի:
Էրէցն ուրախ էր իւր մտի թէ մատղշուկ հաւ մի զըտի:
Շուտով էարկ զինին ի սանի, եղիր յեփոց խոհարանի,
Զնեց աղաչէր լոել պահ մի, թէ մի ճաշէց զահվէ ալթի:
Քսան եւ մէկըն ապրիլի, պատկեր աւուրն երկուշարթի:
Ըսկեալ ժամուն մետասանի վասեալ զնուրմ ըստ օրինի:
Խրբե էանց ժամ մի ցանի, կերպն հաւուն այլագունի:
Տրտմաւ էրէցն ի յիւր մտի, թէ եփելուն նիսթ չունի:
Երեր կացոյց երեց հոգի, սպասաւոր յայնմ սանի,
Արպէս զարս Գարամոնի, Ջրիկ վայս բեր ի էւելի:
Եւ ըզերորդն որ սասցի, սպասաւոր իրբեւ զաշճի:
Զմինն եղիր մուրող վայտի, զմիւն յղեաց տկով ջըի,
Տային ի կեր զփայտն ի հրի, մշտածաւալ բոցն վայլի:
Որպէս զնուց Բարելոնի, եւ առաւել նա բորտըի:
Եռացմանէն որ ուժգնակի, ցամարեցաւ ջուրն ի սանի:
Եօթն ութ անգամ զարձեալ կրկնի, չէզն հնար թէ հաւն եփի,
Էրէցն յետոյ անճարն ընկնի ննար ինդրէ թէ ինչպէս եփի,
Ասեն թէ լաւ է պալ մօմի, երբ արկաննն շուտով եփի.
Ցեկեղեւոյ պուճախն ընկնի, մոմ մի զտնու չափ խիյարի,
Զգէ յեռման ջուրն հաւի միթէ այնու հաւուկն եփի,
Ի նոյն անկեալ մոմն հալի, յերես ջրոյն վերաբերի,
Խնդայ էրէցն ի յիւր մտի, թէ հաւն եփաւ ջուրն վայլի:
Երբ զնաշակն ետես խաչի, ի մէջ բերնին մոմն սառի:
Իսկ նա առ այս սաստիկ տրտմի, որպէս զթովնան ի նինուէի:
Ասէ ուր կայը զայս բան արի, որ խարեցայ շուն պառոյ մի:
Եօթն իշու բեռ վայս վառեցի, մէկ երկու տիկ ջուր զայ արի.
Հաւ մի եփել ո՛չ կարացի, այլոց կատակ զիս արարի:
Մանկունց ի զուր չարչարեցի, կոկծանաց սրտիկս այրի:
Քսան սահաթ այլ աւելի, աշխատեցան երեց հոգի:
Զեղեւ հաւէն մեզ օգուտ մի, ևս մնացի յամօթալի:
Մնաց այնպէս ի յեփոցի, մինչ որ զիշելն որ կէս լինի:
Ցոյժ ձանձրանայ եւ աճրզի, թափէ զհաւնն ի համակի:
Ի նոյն ժամոյն յանկարծակի, ներս անկանին երեց հոգի:
Գինով արբածը խիստ անօթի, եւ երկորեանն այլազգի:
Անտես աչօք մութն ի մթի, զհաւն ուտեն անծամելի,

Քիչ մի էրէցն ուրախ լինի, թէ գիշերով զայն կերռւցի:
Եթէ մայր յառաւօտի՛, եւս առաւել խախը լինէ՛,
Այլոց լեզու անկանէի, ժողովրդաց մեծի փոքրի՛,
Զեղեալ բաներս որ պատմեցի, իրրեւ իրաւ ձեզ զրեցի:
Որ ի գարնան եղանակի՛, հաւաս չանէց հաւու մըսի:
Գարունն զառն է գովելի՛, փիլիճն ի մուտն աշնան ամսի,
Հաւան ի ձմռան մեծ զիշերի՛, թէ արկանէց մէջ հէրիսի՛:
Անմեղաղի՛ լեր մեզ որդի՛, տէր Արմէտն Զիւայեցի,
Ջի զգուշութեամբ քեզ զրեցի, որ չի խարսիս հոռոմ պառի՛:

Վառնայի Հայ գաղութին նամար առ ծեռն տեղեկութիւններ.

Նախ քան Հայ զաղութիս մասին որ
եւ է յիշառակութիւն ընելս, կ'ուզեմ սա
կէտին վրայ ծանրանեալ, վերջերս մեծա-
պատի Երրուանդ Եպիսկոպոս Փէրտահճեան
հաճեցաւ ինծի դրկել օրինակ մը 1929ին
հրատարակած Փ. Պոլոսյ Հայ զաղորին
ծագումը և անոր եկեղեցին, անոն զրբոյկ
մը, որ հեռու է որ եւ է կերպով գոհա-
ցուցիչ ըլլալէ, նկատելով որ հեղինակին
կը պակսէր մատենադարան մը, այսու
հանգերձ ան նոյն իսկ ձեռքի տակ զըս-
նուող նիւթերէն իսկ չէ օգտուած, ինչ-
պէս կրնար դիւրութեամբ օգտուիլ թազ-
մավէպի էջերուն մէջ հինգ տարի է ի
վեր հրատարակած Նիւթեր Պոլիմարանայոց
պատմութեան համար շարքէս: Յարզոյ հե-
ղինակը նկատի առնելով կամախեցոյ ժա-
մանակազրութեան մէջ քանի վկայութիւն-
ները, եւ առ հասարակ անոր մօտ Պուլ-
կարահայ զաղութիւններուն մասին ցանցառ
տեղեկութիւններ միայն գտնելով, հապ-
ճակորէն կու զայ սա անճիշդ եղրակա-
ցութեան «Այս մէջրերութիւնն իիմա».

[նախագրութեան քաղուած] Կարելի է հե-
տեւցնել թէ հոս ու հոն աստանդական
մաս մը զաղթականներ զոյութիւն ունին,
ինչպէս Ամբողովլաթ, թերեւս քանի մը
ուրիշ հայեր, բաւական թուով վաճառա-
կաններ, Բակուզացիններ, բայց կազմա-
կերպուած հայ համայնքներ չկան գոնէ
բաղարիս՝ Ֆիլիպէի եւ Վառնայի մէջ:
Ցորչափ նոր փաստեր չգան հակառակը
ապացուցանել զիւրին չէ հաւատալ Պուլ-
կարիոյ կարեւոր քաղացներու մէջ ուղ-
ղափառ հայ համայնքներու զոյութեան²:

Ֆիլիպէի Հայոց համար զեր խօսած
չեմ բայց մինչեւ հիմակ հրատարակած
նիւթերուն մէջ իսկ Սըրազանը պիտի կա-
րենար գտնել կազմակերպեալ Հայ լու-
սաւորչական [ինչպէս որ ինըը կ'ըսէ ուղ-
ղափառ հայ համայնքներու] զոյութիւնը:
Պատերազմի ատեն ֆիլիպէ եղած միջոցիս
իմացած էի հին Հայ սրբառելույ մը գո-
յութեան մասին, որ կը գտնուէր, կար-
ծեմ Հրեաններու թաղին մէջ տեր մը որ
Ա. Գէորգէն առաջ իրը եկեղեցի կը ծա-

1. Ցաղարանին մէջ նոյն այս տաղին անմէշապէս կը յաջորդէ զարդեալ նոյն համբ տաղին առնեկւինը:

Գէօ վիլայեթէ ջիրալի՛, Վառմատայ սարիմ օլալի՛,
Արզը զալտի տէր Զիլէլի՛, եւյէմէտիմ թաւուիս սէմի՛,
Մէմիզիկիմ իմրէմատիմ, ալթը ալլը փիլմ սաթումի՛,
Գայթաթմատամ պէզար օյտում, եւյէմէտիմ թաւուիս սէմի՛,
Ուշ արապա օյտու եաթուի՛, իրի թուում սու թուքէմուի՛,
Թաւումաղըմ պիշտիմ տէի, եւյէմէտիմ թաւուիս սէմի՛,

Ընդամեն 20 տառ ձաղրական եւ զարքամի օճառ մը զրուած: Նոյն այս Մարտիրոս Ղյիմշիի կողմէ, որուն տաճ-
կերն չըսու տապերը ինձի ձաղր եւ, որոցմէ մին է հոս յիշան: Տաղը ամբողջութեամբ չիմ հրատարակեր որով-
շամեւ մերի Հայերնին կրկնութիւնն է, և նորութիւնն մը չի նորիկայացներ:

2. Փ. Պուլոյ զաղութի ժաղուցը էլ 22.

ոայէր միլիաէի Հայոց։ Սըրազանը մասնաւոր նամակով մը ինծի կը գրէր որ, թէ իր եւ թէ հն գտնուող Միխթարեան հայրերու ջանքերուն համաձայն անկարելի եղեր է իրենց՝ զանել ատամարդյժ Գէօլէեանի բնակարանը [Ուլիցա թ. Հըռուէվ թիւ 1] որուն երկրորդ յարկին ծաղկուած եւ զեղեցիկ նկարուած սենեակին մասին խօսած էի. տալով նաեւ յիշատակարանը, բազմավէպի մէջ՝ Յաւալի է արդարեւ եթէ այդ շնչը կամ այդ սենեակը փնացած է, բայց չէ որ նոյն վանտալութեամբ կը փնացնենց մեր ուրիշ հին յիշատակները թաթար Փազարիցից բազմաթիւ հին զերեզմանց մէջ ատան անուանացարերը, միլիաէի հին զերեզմանացարերը՝ որոնցմէ զերշին 40 հատ մը իմ իսկ աշեղուու տակ ծախուելով թազականութեան կողմէ, պատերազմի ատեն, բարակով թաշճէվի մուրճն տակ փնանալը տեսայ, բարերախտարար ես կոցայ յիշատակարանները ժամանակին օրինակել թէեւ կը խոստովանիմ ոչ ամրողջութեամբ։ Փազարիցինները առ աւելի նիթիք կան զմեզ ասոնց մասին զոհացնելու համար։

իսկ գալով վառնայի մէջ հին Հայ համայնքի մը գոյութեան մասին հոս ափյառ փոյ ձեռոց ունեցած ծանօթութիւններս կու տամ, վստահեցնելով միրեի Սըրազանը եւ բոլոր անոնց որ կը հետաքրքրութիւն, թէ ասոնց պարզապէս նմոյշներ են, եւ շատ աւելի նիթիք կան զմեզ ասոնց մասին զոհացնելու համար։

Վառնայի մէջ Հայեր գոյութիւն ունէին 1436 էն իսկ։ «Ա. Ալպօյանեան կը գրէ միզ, թէ 1450էն սկսեալ՝ կաֆայէն բազմաթիւ Հայեր առեւտրական զործով հաստատուած են Վառնայ, Պուրկազ եւ Ռուսչուց»։ (Ամէնուն Տարեցոյ 1926 էջ 656) Ճենովացոց օրով իսկ Հայերը կազմած էին զաղութ մը Վառնայի մէջ, ուր հիմնեցին եկեղեցի մ'ալ Ս. Սըրգիս անոնց որ ներկայ եկեղեցին տեղուոյն վրայ շինուած ըլլալ կը կարծուի. հին եկեղեցին գետափոր թազմոտց մ'եղած է զաղութ դուռով մը, ասոր պատճառով թուրք խու-

ժանին պղծող արարքներէն զերծ պահելու հոգն եղած է։ Արդի եկեղեցին բաղաքին մէջտեղը կը բարձրանայ եւ բարաշէն է, ահա իր վերջին շինութեան յիշատակարանը։

Սորին երկնանման տաճարին շինուածն կառուցաւ շրեղ անտի ի հիմանց յանուն Ս. Մարգարի ցաջ զօրավարի մեծի վկայի փրկչին Քրիստոսի։ Յատկապէս պատճառ սորին շինութեան Մահուսի Սարգիս մեծանուն աղայն Ու ըստ ցանկալի իւրոյ հօր անուան կոչի մահուսի Հայրապետեան Նրմին աշակցեալ ժողովուրդ իշխան Զանասիրէին նորին կառուցման Ուրց տէր տացէ վաստակաց փոխան Յառաւ իւր գանձուց վարձ յաւիտեան ի պատրիարքութեան տեառն Աստուածատորյ Արքեպիսկոպոսի յամի տեառն 1844 յունվար 25

Եկեղեցին ունի պարզ տեսքով երեք խորաններ, աւագ խորանը նույիրուած Ս. Աստուածածնի, աշակողմանը Ծննդեան Քրիստոսի, եւ ձախակողմանը Մուտն ի Վիրապի։ Ունի երկու պահարան, աջ Ս. Կարապետ, եւ ձախ՝ Գլխազիր Ս. Յակոր։

Մարտիրոս Ղըրիմցւոյ տաղերէն կը տեղեկանանց անոր այցելութեան մասին վառնայի, որ 1673 թուին Սիլիստրէին հաւանարար Վառնայ անցաւ՝ ուր կը գըտնուէր նոյն տարուան « քսան եւ մէկն ապրէլիի » ինչպէս որ ինցն իսկ կ'ըսէ (Բ. տաղ առղ 11) Վառնայի մէջ այն տեեն կար եկեղեցի հաւանարար Սուրբ Սարգիս անուամբ, որուն քահանան եր՝

« Էյրէց մի Հայ Զիլացի, երեսնամենայ բաջ հասակի, ։

Պանդիտացեալ յայսմ վայրի, տէր Սիմոն մականւանի»։

Զիլէ փոքր Ասիոյ մէջ բազար մ'է, ուրկէ ՅՈ տարու Սիմէն քահանայ Վառնայ զալով բահանայութիւն կ'ընէ։

1605ին սաստիկ սով մը կը պատահի կաֆայի մէջ : «Եւ ի լինել սովին՝ ոմանց (կաֆացիք) յԲատամբոլ եկին եւ ոմանց ի թրակիայ, որ Ռւուռմէլի ասի, ի Վառնայ ու անցանելով՝ մինչեւ ի Պէղըրատ՝» : Փէրտահնեան սրբազնն օգոստելով կամախեցոյ այս վկայութենչն (որ սիալմամբ եւ ի լինել սովին Հայաստանի մէջ կը զրէ, մինչ կամախեցին շատ պարզ եւ որոշ կաֆայի մասին, եւ անոր սովն է որ կը պատմէ) Կ'աւելցնէ «այս վերի վկայութեան մէջ վառնայի տեղ հայերու ներկայութեան մասին ակնարկութիւն մը իսկ չըլլար՝» : Բայց կամախեցի չէ որ կը ճամրորդէ, այլ կաֆացոց զացած տեղերուն մասին է որ կը խօսի, որով աւելորդ է անհէ վառնայի Հայոց մասին տեղեկութիւն սպասել :

Կաֆացին ունի նաեւ տաճկերէն տաղմ'ալ որուն մէջ կը խօսի Վառնայի բազնից երթալուն վրայօց, եւ կը նկարագրէ Վառնայի այն ատենաւան երկու բաղնիցներէն մին, ու կը վերջացնէ «տօնուպ Ստամպօլայ կիթմէլի օլտուց» . այսինքն «զառնալով Պոլիս երթալու եղանց» : Տաղմը 26 տող է՝

Վառնայի հնագոյն տապանաբարը կը զտնուի եկեղեցւոյն Աւագ խորանին ետեւը

«Այս է տապան հանգստեան

Զահրազեցի մահտոնի Ղեկոնդ

Որ հ խուբութ բնարուին

Որ հանգեաւ ի սէր ԽնձՂէ (1748) մարտի 10ին» :

Ասկէ զատ աւագ սեղանին շուրջ կան ԱՄՄԲ (1763) ԱՄՄԲ (1783) ԱՄՄԻ (1798) Բուակիր տապաններ : 1808ին 150 տուն Հայ կար եկեղեցիով մը՝ Սուրբ Մարգիս՝ ուր «հրաշագործ պատկերն է ուխտատեղի բարեպարախից» :

1858ին Եւրոպական վեց Հայ եկեղեցւոյ վիճակներէն մին էր, Ռուսակուցէն առաջ : 1893ի պետական մարզահամարին համաձայն 2001 հայ կար գաւառին մէջ . հաւանաբար միայն տեղացիք 1896ին մնձ

թիւով ջարդերէն ազատուած Հայեր՝ նաեւ մտաւորական՝ հոս ապաստանեցան : Պատերազմէն առաջ բաղարքը ունէր 48.000 բնակիչ որոնց 4.500ը հայ :

Հոս մեռաւ եւ թաղուեցաւ Մկրտիչ Վ. Տիրանեան նուիրակ էջմիածնի, որուն տապանը եկեղեցւոյն մէջ գեռ կը կարդացուի «Այս հանգչին՝ Աճիւնը ուկերաց» Տէր Մկրտիչ Տիրանեանի՝ թարենորին վարապետի՝ Այցելու հովուի Պուլկարիոյ – Ծննեալ ի կ. Պոլիս 1868 – Հրկա. Վառնա 1896:

1910ին գաղթական Արքահամ զալֆա շինեց զանգակտունը, որուն արձանագրութիւնը դրուած է եկեղեցւոյն արտացին զան ճակար. Այս արձանագրութիւնը՝ որուն համար ժամանակին շատ խնդիր եղաւ՝ ստորեւ կու տամ

Գեղեցկայարմար Ա. Գաւելիս շինուած ու փերաց նորան կարգառեալ ի վեր գէպ ի կոչնասուն նուիրեալ առ ասուուած, կառուցաւ արդեամբ ծախիք անձնուէր Արքահամ զալֆա կարապետականի որ ուխտ արարեալ զան փառաց էին կատարեաց զիդն իւր գործով պիտանի վարձահատոյց տէրն զեղելոց բնակին, փառազարդնաց չորինօքն երկնասուկը ջինքն եւ զամնայի ըզսիրելիքն իւր

29 մարտ 1910 Վառնա:

Թաղացին հայոց զերեցմանատունը մէջ ըիլուսնեղը հնոու՝ Այլթանաթ կոչուած այս գիներուն կից է եւ 70 տարուան հնութիւն ունի : Այս այսպահն Վառնայի Հայոց վրայօց ինձ ծանօթ եղածք :

Ց. ԳԻՒՐՑԵԱՆ

1. Ժամանակուութիւն էլ 96.
2. Փ. Պուստ Հայ. Գաղ. ծագութը էլ 22 – նիւթէս անկախ ծանօթութիւն ժամանակն այս այս աշխատանքն էլ 34. Սրբազնե կ'ըսէ «ամբողջ Հայստանի մէջ Գոլոսնեան անձն զիւացառաց կամ զատառ գոյութիւն լունի» : Սրբազնե կը սիսւէլ մզի ծանօթ է Կողոնիս (Colonia) ներկայ կարա-հնար:

3. Ասկէս սիսւմամբ Բաղամէլուի մէջ անձինց և ուկերեւ եղած էր (Բաղմազիկ 1929 էլ 116).